



**ԲԱՐՈՅՈՒԿԱՆ, ՌԻՍՈՒՄՆՈՒԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏՈՒԿԱՆ**

**Ի. ՅԱՐԻ 1906**

Տարեկան 10 ֆր. ուսի — 4 րբ.:  
 Անդամանայ՝ 6 ֆր. ուսի 2 րբ. 50 կ.:  
 Մեկ թիւ փարձե 1 ֆր. 50 կ.:

**ԹԻՒ 4 ԱՊՐԻՍ**

**ՈՐՍՈՒՄՆՈՒԿԱՆ**

**ԿԵՆՍՍԳՐԱԿԱՆ**

**ԳՐ. ՄՅԵՓՈՒՆՍ ՄԱՐԻՆՈՒ**

(50 տարե ի վեր բեղագետ):



ունգարիայի ու Գրան-սիլուանիայի բժշկութեան կաճառը՝ Հայ ազգին շատ բան պարտաւ կան է. — որովհետեւ բազմաթիւ նշանաւոր ու անուանի անձնաւորութիւններ ընդունած է այս ազգէն: Արուն զաւակները՝ կարեն թէ բնութիւնն արտաքոյ կարգի սրամտութեամբ զգեստաւորած՝ ըստ մասին՝ անձուկ մտք աւնուած բժշկութեան ու ըստ մասին՝ ուրիշ գիտութեանց ճիւղերուն մէջ՝ իրենք զիրենք վերջի սասիճանի նշանաւոր ըրած ու համարութեան եւ հասարակաց օգտին համար ցուցուցած գործառնութեանց մէջ՝ այնպէս աշխարհածանօթ ըրած են:

Մեծ անուն ունին մեր ազգին՝ անցած դարուն բժիշկներուն մէջէն մասնաւորապէս, ԳՐ. Մարտինոս Ջասասեան, Բուդապէշտի համալսարանին ուսուցիչն ու վարիչը. որուն գործունէութիւնն ու արժանիքը այսօր ալ անմուռնալի կերպով՝ ամենուն յիշատակին մէջն է: — ԳՐ. Աւգոստինոս Էօրզլէշ (Ոսկերչեան). հունգարական սկադէփային անդամը: — ԳՐ. Աստուածատուր Արրահաման, աշխարհածանօթ վերարդիւր (opérateur). Գոյտժվարի բժշկական վերարուժական հիմնարկութեան ուսուցիչը: — ԳՐ. Փրանկիսկո Չիֆրոյեան (Ջարգարեան)՝ Հիրզլի երեւելի աշակերտը՝ հռչակաւոր անգամազնիւր (anatomus) ու Գոյտժվարի համալսարանին անդամահաստութեան բժիշկը. — ԳՐ. Գրիգոր Բաղրուպանեան, Բուդապէշտի բժշկական եւ համալսարանին առանին (privat) ուսուցիչը. — ԳՐ. Կուստուուս Արզարեան, Բուդապէշտի մերձաւոր Մորկիդ-Սիկէրի բազանեաց բժիշկը. — ԳՐ. Յովհաննէս Արզարեան՝ կերպի շատ անուանի բժշկագետն. որ մեծ առանձնաշնորհութիւններու եւ պատիւներու արժանացաւ:

Նորագոյններուն ու դեռ ապրող բժիշկներուն մէջէն՝ կը յիշեք միայն, զԳՐ. Աստուածատուր Ալոյճեանը՝ Եդիստաթիթուպոլոյ, — ԳՐ. Դաւիթ Ֆէհէրեան (չեքմակեան) չուրճով Սենդ Միքըլը. — ԳՐ. Գեորգ Նովագետի Մարամորշ. Սիկէրի՝ արքունական բանձուն բժիշկը. — ԳՐ. Անդրէաս Լէնկլէրեան՝ Սորճար-Նեմե-

2142

գիւ. — Գ՞. Յովհաննէս Թուրայեան՝ Գողթ-վարի. — Գ՞. Յուլիս Բօրեան, Կրօնաբանային՝ ազգային զօրաց Տղարարպետ ու աագ բժիշկ-ները. եւ այլն եւ այլն — ու վերջապէս զԳ՞. Ստեփանն Մալիեան՝ Գողթվար քաղցին բժշկապետը: —

Աս անձին վրայ կ'ուզենք, այս Հեղ, մասնաւորապէս յիշատակութիւն ընել. — որովհետեւ առաջինայ տարւոյս փետրուար 10ին կատարեց իր յիսնամեայ բժշկութեան յոգեկանը:

Մալիեան բժշկապետին վրայ արժանաւորապէս գրելու — իր յորեկանին Տամեմաս պարտ ու պատշաճ կերպով յիշատակութիւն ընելու Տամար՝ ուրիշ գրիշ, ուրիշ տաղանդ պէտք է: Ինքը՝ որ այնչափ գեղեցիկ բաներ գործած, այնչափ ապշեցուցիչ բաներ ըսած ու գրած է՝ ուրիշներուն վրայօք — իրեն վրայ Տասարակ գրութեամբ յորեկան գրել՝ պատշաճ չէ: — Աս բանս ընելու Տամար, իր զարգարուն ոճը՝ իր աշխարհահաշակ ճարտարաբանութիւնը՝ իր շլացուցիչ եւ վառվառն Տրապարակախօսութիւնը պէտք է: — Իրեն վրայօք, միայն իր մեծ առջանգովը՝ միայն իր գրչովը կրնայ վայելուչ կերպով գրուիլ: —

Այսօրու անջատման (secession) աշխարհի մէջ՝ բաւական չէ, որ մեկուն արգիւններուն վրայ պարզապէս յիշատակութիւն ընենք: Հուպա առանց մեր ուզելուն, պէտք ենք փնտռել մասնաւորութիւններ, որոնց միջոցաւ՝ այն անձին վրայ, Տասարակաց մասագրութիւնն ուղղենք: — —

Ըստ գեղեցիկ, փառաւոր ու մեծ բան է, կէս Գար Տասարակաց ասպարիզին մէջ գործել: — Բայց կէս Գար՝ շարունակ Տիւնդներուն գանգաթի ձայները ընել. անոնց օգնութիւն մատուցանել. իրենց ցաւերը մեղմացնել. իրենց կամայականութիւնը փայփայել. իրենց քննադատութիւններուն խօլ ու մոնթը ըլլալ. գիշեր ծորեկ իրենց ծառայութեանը մէջ անցնել ու փոխարեն, շատ Հեղ եւ ոչ իսկ շնորհակալութեան խօսքի մ'արժանանալ. — յիսուն տարի՝ շարունակ բժշկութեան գործնական պաշտօն վարել. — ամէնէն մեծ ու փառաւոր բանն է, զոր մարդկային միտք մը կրնայ երեւակայել:

Հսկայաձեւ քայլերով յառաջացող աշխարհ — աղէկ կամ գէշ — ամէն բան կը կերպարանափոխէ: — Դեռ քահի մը տասնեակ յառաջ՝ մարդասիրութեան գործերով փայլող բժշկութեան արուեստն ալ կերպարանափոխուե-

ցաւ. — իր մուսորեական (mosaique) թերթերովը: — Փառաւոր թերթերը՝ կտորեցան, փճացան. ու անոնց տեղ բռնեցին առեւտրոյ ու շահագիտութեան ազօտ քարերը: — Արշափ քիշերը կան մեր օրերը՝ որոնք այս գորշ, այս ազօտ քարերէն Տղատարութեամբ խոյ տալու կը ձգնին. որոնք՝ արթնութեան Տղողութեամբ կը ջանան, որ ըլլայ թէ անոնց զարմոխիս: — Աճեցան, բազմացան մեծ գիտուններն ու անոնց Հեռ կէս բժիշկները — եւ կորսուելու, յատնելու վրայ են՝ կէս գիտունները. բայց կատարեալ բժիշկները:

Աս ետքներուն՝ սակաւթիւ, բայց մեծապէս յարգելու արժանի պահակապաններուն մէջ նշանաւոր անձնաւորութիւնն է. Գ՞. Ստեփանն Մալիեան: —

Հասարակ ժողովրդականութեան բռնալիք սիրահարողն եղած չէ երբեք: Ամենին տեսեւէն չեղաւ, որ մեծ գիտուններն. ու երկինք ճաթեցնող գիտնականաց կարգին մէջ ըլլայ: — Սակայն մեք, որոնք իր լուիկ, խաղող, բայց արգիւններով Տարուստ գործունեութիւնը կը ծանշանք՝ — գլխարկիս բանալք ու գլուխիս ծռեմք, այս կիսագրեան բժշկական յորեկանաւորին մեծաթիւ անձին առջև: — Յուցրենք մեր մեծարանաց պարտքն այս ծննդաբան բժշկապետին. — որովհետեւ իր երկայն ասպարիզին մէջ, իր ամէն քայլերը՝ միայն խղճմունքին խօսքին տեսեւէն երթալով ըրաւ: — Իր ամէն գործունեութիւններուն մէջ, միայն մարդկութեան ամէնէն աղետական առաքիտութիւնը — արդարակորովութիւնն — եղաւ իրեն առաջնորդ:

Ըստ յարմարութեամբ կ'ըսէ Կուստանու Մայլամ կոմսը — Դրանսիոյ անիայի լատին եպիսկոպոսը — Գ՞. Մալիեանի վրայ խօսելով. «Ուրախութեամբ կը մասնակցիմ, Տայ կաթուղիկ սիրելի Տաւատացեցոց շարժմանը. որ Ստեփանն Մալիեան բժշկապետին յիսնամեայ յորեկանին արթնութիւնը՝ իրենց յարմար ու սերլարտայայտել կ'ուզեն: Ինք չէ թէ միայն իր բժշկական գեղարդիւններովը (recept), Տայպ մանաւանդ իր կենցաղավարութեամբն եւ սրտագին ու մշտատես զուարթ զգածմունքներովը՝ բժշկեց վշտակրող մարդկութեան ցաւերը: Ինք՝ մարմնոյ վշտերը մեղմացնելու ստան, մտադիր եղաւ նաեւ անմահ Տղօրոյն պիտոյքներուն: — Իր երկայնակեցութեանը մէջ, գիտութիւնը տանելով՝ երբեք իր Տաւատքին Հեռ Տակառակախօսութեան մէջ չեկաւ: — —

Ստեփ. Մալինեան ծնած է Սամաշույվար հայաբաղաճը, 1830 հոկտ. 21ին՝ ազնուազարմ ծնողացմէ։ — Մեծ գերդաստանին ամենէն երեսելի անդամներուն մէջէն կը յիշենք միայն, զՄիքայէլ Մալինեան զօրապետը, զՍտեփանոս Մալինեան՝ թագաւորական վիճակական դատաւ-

բժիշկն է։ — Գործվարի անկախութեան եւ 49ի կողմնակցութեան նախագահը — Գործվար քաղքին հռոմեական կաթուղիկէ հասարակութեան ընտրեալ անդամը — Գրանսիլուանիայի՝ հռոմ. կաթուղիկէ վիճակական ժողովոյն կարգաւորեալ անդամն եւ հաշուե-



ԳՈՒՏ. ՍՏԵՓԱՆՈՍ ՄԱԼԻՆԵԱՆ  
(այժմեան պատկերը)։

որը, զՃղեքս. Մալինեան պաշտօնէի խորհրդականը. — Մալինեան քարտուղար կանոնիկոսն, եւ այլն։

Ստեփ. Մալինեան 1856 փետր. 10էն ի վեր՝ բժշկութեան ուսուցիչ — յիշեալ տարւոյն մարտէն՝ Գործվարի իրական բժիշկ — իսկ 1866էն մինչեւ 1899 քաղաքային բժշկապետ եւ Ս. Բովսէփայ մանչ տղոց հիմնարկութեան

բնիշխ — զմուտրական զօրաժողովին վերաբնութեան՝ տարիներէ ի վեր գործադրիչ անդամը — քաղաքային խորհրդին երեսփոխանը — զպրօցաց բնիշխ — կրտսեր կարգին պատուոյ եղբայրը — հայկական թանգարանին առաջին անդամն է. եւ այլն։

Թեպէտ աս ամենը՝ մեծարելի նշաններ են պատուաւոր ու ազնուական կեանքի մը. այսու

ամենայնիւ անբաժան դասինեպսակին շջմարիտ փառքն՝ այն ստենէն կը շըրջապատե Մալիեանին ճակատն, երբ այն լուրն սկսաւ տարածուիլ թէ 1900ին փետր. 14ին, իր Տաղարերորդ բաժա՝ կամաղթութիւնն (toast) ըսաւ, Յէլզը Սվաշինա քաղաքապետին պատուոյն Համար տրուած ընթերթին: — Ընկերական կենսքն ու մամուլը՝ այս յիսուելի ու Հաղիւ պատահելի տնթիւ՝ իր ճանաչողութիւնն ու Համակրութիւնը յայտնեց այս անհամեմատ յորելինաւորին: Որով Մալիեան բժշկապետը՝ չէ թէ միայն ժողովրդական անձ մը, Հապա միանդամայն՝ ամէնէն առաջին ճառախօսներուն ու բաժակամաղթներուն մեծ վարպետն եղաւ: —

Թէ ինչպիսի մեծ արդիւնք ստացած է բժշկական գիտութեան գործարարութեանը մէջ, բաւական է որ վկայութեան կողմէ Պալլասի մեծ բաւարարին (Pallas Lexicon) Մալիեանին վրայ գրածը. «Արդէն 1873ին մաղձայուզի ժամանակ, արգոսի աշուղներով զննեց ու քննեց փնտաակար արտին ընթացքը՝ Հետեւութիւնն ու նետր աւերիչ զօրութեան պատճառները: Քննութիւնն, այն ստենի միջոցներու եւ կաղմաններու պակասութեամբն ալ՝ Մալիեան, առաջիններէն մէկն եղաւ, որ տարաբնութեան վտանգները՝ խմելու ջրէն մէջ փնտնելով՝ «Պաշտպանութիւն ընդդէմ մաղձայուզի» երկասիրութեանը մէջ ուսումնասիրեց ու Տրտտարակեց: Իր գործունէութեանը կը տրուի նաեւ անդամահատութեան մը (gastroplatio) անուանակոչութիւնը»:

«Երբ անցած դարուն՝ եօթնասուներկու տերը՝ դեռ աշակերտն էի — կ'ըսէ գիտնականին մէջը — Գոյժժվարի Ս. Թովսեփայ Տիմարկութեանն որ Մալիեանի վերահսկողութեանը տակին Հոգ տարաւ, որ ըլլայ թէ Հոն, Հիւանդութիւնը գաղտնի ճամբով մը մուտ գտնէ: Ցեսայ թէ է, որչպի կը ճգնի, որ մէկ կամ մէկայ տղուն ձեռք պարզած հիւանդութիւն մը, անկէ շուտով անհետանայ: — Իր կենսքը՝ կատարելապէս կցած միացած էր Տիմարկութեան Հետ: Ամէն օր, իր որոշեալ այցելութիւնը կ'ընէր Հոն. ու երբեմն օրւան մէջ շատ Տեղ: Աստիանեալ ժամանակին ուրախութեամբ ու միտմարութեամբ կը սպասէր պատանեկաց, զորոնք միշտ իր սիրալիք ու համայնական կենդանավարութեամբը՝ չէ թէ միայն կը միտմարէր ու միշտ զուարթ վիճակի մէջ կը բռնէր, Հապա կրնանք ըսել, թէ նաեւ կը դիտէր»:

Առանց ուզելու, մեր գրչին ծայրը կու գայ վիճակագրութիւնը՝ թէ արդեօք քանի Հիւանդ Հոգացած ու բժշկած կրնայ ըլլալ Մալիեանի իր յիսուն տարւան բժշկութեան ստեն: — Ասոր շատ դիրքին է պատասխանել. — որովհետեւ Գոյժժվարի Ս. Թովսեփայ Տիմարկութեան նկատմամբ՝ ապահով ցուցմանց Համեմատ, առողջապահութեան յայտարարութիւնները՝ տարւէ տարի 400—600 Հիւանդութիւն կը դնեն: Ասոնց միջինը Հաշուելով՝ երեսուն տարւան վրայ կու գայ՝ 15.000 Հիւանդութեան համապատասխանող թիւ մը: — Միեւնոյն բժշկութեան տարեգրներուն մէջ՝ ան արտաքյ կարգի եւ գրեթէ անհաւաստի դէպքը կը գտնենք. որ 15.000 Հիւանդութեան մէջ Մալիեանի վերահսկողութեամբ եւ բժշկութեան հոգատարութեամբը, մի միայն Հիւանդ տղայ մը մեռած ըլլայ:

Գալով իր առանձնական գործունէութեան (privat Praxis). — յիսուն տարւան մէջ պատահած Հիւանդութեանց հոգատարութիւնն, ինք, բժիշկը՝ 20—25.000ի կը դնէ: Եթէ միջինը հաշուելով՝ 20.000 Հիւանդին, ամէն մէկուն հիւանդական այցելութիւն դնելու ըլլանք՝ յիսուն տարւան միջոցի մէջ՝ կ'ըլլայ 100.000 այցելութիւն: — —

Մարդ Մալիեանի Հետ մէկ երկու խօսք խօսելով՝ անմիջապէս կը համազօրի, որ յորելինաւորը՝ կատարելապէս ունի այն յատկութիւնները, զորոնք Հիպոկրատես խոստովանեցաւ. ու որուն ամէն բժիշկ հետեւելու է: Միշտ իր աչքին ունեցած է, այն հիպոկրատեան սկիզբը, թէ՛ Non nocere: Այսինքն՝ ամէն բան գործադրել ինչ որ հիւանդին նպատաւոր կրնայ ըլլալ. եւսմէն բան թող տալ, ինչ որ հիւանդին վնասակար կրնայ ըլլալ: — Երջանիկ բժիշկ է անիկայ, որ այս բանն իր անձին վրայ կրնայ ճշմարտել: —

Իր արտաքին կերպարանքն ալ, յարգութեան կը ստիպէ զմարդ: — Աւելի գէր ու կարճ բունին վրայ կեցած են, գեղեցիկ ու գաշնակաւոր գլուխ մը — երիտասարդական կերպարանք, արծուաքիթ ու բարեզգած եւ միշտ ինտուժ ծիծաղ աշուղներ: — Կարծես թէ ասոնք կը խօսին, երբ այեւոր ծերունին, պաշտօնական խնջոյքի մը մէջ՝ ճարտարաբան ու ամէն հարկաւոր համեմնեցող զարգարուած, քաջածանօթ բաժակամաղթութիւն մը կ'ընէ: — զոր հասարակութիւնը՝ բերանաբաց, ու ապշելով մտիկ կ'ընէ: — Եթէ որ ասիկայ լատի-

ներէն ընգրուով է, ամէն մարդ կը զարմանայ, իր գաղական լատինականութեանը վրայ:

Մայիս ան բժշկապետն՝ «Արմէնիա», ամսաթերթին ամենէն հին ու ճանչցուած գործակիցն է: — Ընկերակցութիւնը — Գրաստիլուանիայի ազգայնոց՝ այն սակաւաթիւի, բայց առաջնակարգ մարդերէն է, որ թէպէտ արդէ հունգարացի են, բայց եւ այնպէս՝ երբեք չեն ուրանար իրենց հայ ըլլալը: Էսպա ընդ հակառակն, ամէն առթի մէջ պարծենալով կը խոստովանին իրենց հայութիւնը, չէ՛ թէ միայն խօսքով՝ հայապանա գործքով: — Աս բանն ըսու ու կ'ընէ Մայիսն ան ինքնաճանաչութեամբ: Որովհետեւ բարձրագոյն կարգին այն քիչերուն կը վերաբերի, որոնք իրենց պատանեկութեանը մէջ սիրով զբաղեցան՝ հայ ազգին — մեզի՛ համար դեռ ըստ բաւականի անձանթի, բայց արտաքին գիտնականաց համար, մեծապէս պատուուած ու յարգուած — պատմութեամբն ու մատենագրութեամբը: — Եւ մէկն է այն անձնաւորութիւններէն, որոնք ճշմարիտ ու անկեղծ սիրով եւ ուրախութեամբ ընդունեցան եւ ընդգրկեցին Արմէնիայի լոյս տեսնելը:

Մարդկան մեծագոյն մասը՝ չի հասնիր յիսուն տարւան հասակին: Բայց մանաւանդ հազրագիւտ բան է, որ մէկը՝ յիսուն տարի անցընէ բժշկութեան տաճակէն ստացարիզին մէջ: Ո՛վ որ այս բանիս կը հասնի, անիկա շատ բան պարտական է նախախնամութեան: Ու ընդ հակառակն, շատ բան պարտական է մահկանացու մարդկութիւնը՝ բախտաւոր յոբելեանաւորին: որուն այնչափ անփոխարինելի տաղանթիւններ ըրած է: —

Աշխարհահայ հառախոս Մայիս, իր բաժակամաղթութիւններն սկսաւ՝ 15 տարեկան տղայ մ'եղած ատեն, կամ թէ ըսենք սակե վե՛թուուն տարի յետոյը: — Երբ Անտոն Մարիաֆֆի գաւառապետն իր հայրն՝ զժեր Թէոֆորոս Մայիսն — որ այն միջոցին գաւառապետին կալուածները վարձու բռնած էր — պզտիկ

Ստեփանին հետ ինջոյքի հրաւիրած էր՝ Պուլաշէլքի գղեկին մէջ: — Յան տերը՝ սեղանի վրայ շարունակ գրգռեց թխագոյն ու վառվառն պատանին, որ բաժակամաղթութիւն մ'ընէ: .. Յանկարծ ոտք կ'ընէ երիտասարդ Մայիս, ու Մարիաֆֆի գերդաստանին յիշատակին համար գղեկին պարտեղին մէջ կանգնուած սիւնին վրայ փարագրուած յիշատակարարն թէ՛ — «Կը կոտորի. բայց չի ծուրի», — իրեն ընտրան առնելով՝ գեղեցիկ բարեմաղթութիւն մը կ'ընէ. որ թէ՛ զսան տէրը, թէ՛ զհայրն ու թէ՛ զներկայ եղբը՝ ներք վերջի աստիճանի կը զարմացընէ: — Աս էր իր առաջին բաժակամաղթութիւնը: — Գաւառապետն իր վարձակալին դառնալով՝ կ'ընէ. Ցէր Մայիս, շեր որդին երեւելի երեսփոխան մը պիտի ըլլայ: — Յակայն չեղաւ պատգամաւոր, հայա բժիշկ:

Ու թէպէտ Մարիաֆֆիի մարգարէութիւնը չերաւանջացաւ, այնու, որ չեղաւ քաղաքագիտական ճարտարաստ, — բայց առաջինկարգի ճառարան ճանչցուեցաւ ու կը ճանչցուի՝ հասարակ ու ընտանեկան կենաց մէջ:

Ճշմարտիւ, մարդ չի գիտեր, թէ ո՞ր բանին վրայ տւելի զարմանայ. իր բարձրաթիւ ճառարտութեանը մէջ արտագրած դասական գիտնականին խորին մտայնը, թէ ոսկեկարգ՝ կենդանի ու կազդուորիչ ստացուածներուն եւ յանկարծագիւտ դարձուածներուն վրայ:

Երբ 1884ին. Ընտկարեան արքեպիսկոպոսը՝ Աիեննայի Մխիթարեան Միաբանութեան Ընդհանրական Արքան Գործվար քաղաքն եկաւ, իրեն պատուոյն համար արուած ինջոյքի մ'ատեն՝ այն աստիճանի յափշտակուեցաւ բժշկապետին վառվառն ճարտարաստութեան զօրութեան, որ զինք «Բաժակամաղթութեան զօրութեան», անուանեց: — Ազգայնոց շքանին մէջ՝ իր վրան մնաց, կպաւ այս տիտղոսը:

Մայիսն էր հիւանդներուն գանգատներն ու ցաւերն, իր զուարթագին հոգւոյն միտ-



ՌՈՒՏ. ԱՅՏՓԱՆՈՍ ՄԱՆՐԵԱՆ (յառաջուան պատկերը):

թարական բալասամովը՝ շատ աղէկ գիտե մեղ-  
մայքընէ: Գոյժժարի բժիշկներուն իրիւս նեւ-  
տոքն ու պատանեկութեան քայքայբարք պաշա-  
պանը՝ — բայց նաեւ իրբե Տիւրքնէվ առ-  
նուտեք, ուր որ պէտք է, ծանրաբարոյ գործու-  
նեութեանը կը գործէ յանուն մարդկութեան  
— ու որչափ անգամ ձրի: —

Իսկ ուր որ պէտք է, իր զուարճախօս  
ղէկքովը կը խարազանէ ընկերութեան ծուռ  
սկզբունքներն — ու կը պաշտպանէ քաղաքա-  
գիտական կարեւրեաց ազատութիւնը: — Իր ան-  
մին վրայ կը միանան՝ Հիմնովն գիտութիւն եւ  
զուարթարար ու յանկարծական մտաց ծնունդ:՝

Աւքե անցընեք, իր կենսքեն՝ այն պարզ  
բայց զանաշտական պատահանքներն ու սեղե-  
կութիւնները, զորոնք ինք անձամբ իր ձեռք  
գրի անցուցած է, ու որոնք զուարճալի կերպով  
գրուած պզտիկ յիշատակներսն շարք մըն են:

«Մնած եմ — կ'ըսէ — 1830 հոկտ.  
21ին, իրիկուն, ժամը վեցին, երբ Հրեշտակ  
Յեառն կը Տնչեցընէին Սամօշոյվար Տայաքա-  
ղաքին մայր եկեղեցոյն մէջ:

Յըլյուլթեանս առաջին շորս տարին, ծնու-  
ղացս քով, Ջրի կողմ ան փողոցին մէջ անցուցի,  
ան Տոգ՝ խաղալով:

Չորս տարւան եղած ասնն, պապս՝ Սա-  
մօշոյվար քաղքին Տասարակութենէն վարձու  
առաւ Էօրտեօնկօշ-Քիւղէշի երկրպալու-  
թիւնը, Ուստի բոլոր գերգաստանը՝ հոն գնաց  
բնակելու: Ես ալ իրենց հետ գացի: — Գեղե-  
ցիկ տեսք ունեցող գեղին մէջ Բարաբաս անու-  
նով բողջական քարոզչի մ'աշկերտն եղայ:  
— Ըստ ան հանգիստ ու վառվառն տղայ մըն  
էի... վերջի աստիճանի կը նեղացընէի, կը շար-  
աւորէի այն պատուական քարոզչին: — ու հիմակ  
ալ վշտացած սրտով ու ամօթով կը մտածեմ  
այն բանին վրայ: —

Ամառնային գեղեցիկ տաք օրւան մը մէջ՝  
վրաս հսկող աղախիթը՝ զիս գաղտուկ, ջա-

1 Հազարուակէ շարժանք քերտ, յանկարծապէս ապ-  
ընցուցի ու որովայն ասացուածներու ժողովուրդներ կան  
զուարթման բովանակում վրայ: (Յես 1 մէջ պէճ Սր-  
մեկիս ամբօթ երթմ, 1808, Թիւ 2, էջ 58-77): — Ջատեք  
յուսաթ քերտէ, մեր նպատակն գուրս է: — Պատուհեղաւ,  
որ երբ Աստուծոյ կայսրն, վերին անգամ, Գոյժժար  
եկաւ, Գրանմուտ անխոյր լատին եպիսկոպոսն՝ վրայեան, Գ.  
Մեծափառութեանը ներկայացուց, իրբե Ս. Պապեկայ հիմ-  
նարկութեան բռնիչը: — Կայսրն՝ այն հարցումը ըստ-  
ինքն, Թե կ'ալ լատ հիւստի: Բռնակալութ՝ քաղքին հասած  
մեծ ուրախութեամբ պիտի գտնուէ ընելով: «Շարժանք օրա-  
խութիւնն, այս առթիւ: — ըստ — մտցընէլ ստաւ:  
մարտիկ հիւստիութիւնները»:

քաղքին քով եղած առուակը տարաւ լուացուե-  
լու համար, Երջանիկ էի: — Ընդհանրապէս  
պզտիկ առուակն՝ այս միջոցին առատ ջուր ունէր:  
— Մտայ առուակին մէջ. ու մեծ ուրախութիւն  
զգացի՝ տեսնելով որ ցամաքէն գեպ ի ներսերը  
մտնելով՝ ջուրը միշտ աւելի խորունկ է: —  
վերջապէս մինչեւ բերանս հասաւ սաստիկ  
արագութեամբ վազող ջուրը: — Քայլ մըն ալ  
ստի դեպ ի ներս. ու ընկղմեցայ: —

Աղէկ կը յիշեմ, որ անհամայն շէր. ու  
նուազ ցաւագին՝ զգացումը զոր այս վայրկեանիս  
զգացի: — Կարեես թէ ամեն զգայարարներս,  
իրբե թէ լսելու զգայարարն փոխուած ըլլայ-  
ին. եւ ջրին ամեն մէկ հիւլէն՝ ամեն մէկ պզտիկ  
մասն իրբե թէ մէկ անորջուրջի վիշելու գոր-  
ծիք մը գարձած ըլլար: — Այն աստիճանի էր  
գունդնը, ... Քուն եղայ...: Ու անուշ քնէն  
եռեւ՝ արթնացայ, որ առուակին եզրերը փուռած  
էի: Աղախիթը՝ սարսափելով մը զիս կը շփէր.  
ու աս սաստիկ շփումէն՝ անգամներուս մէջ ցա-  
կը զգայի: — Արթնանայս — համայն ու վշտացու-  
ցիլ էր. — քնանալ՝ չէ:

1837ին, պապս՝ զիս բարձրագոյն գիտու-  
թեան մէջ վարժեցընելու համար, Կերպայ տա-  
րաւ եւ Պենտի կոչուած գպրոցը գրաւ: Հոս  
ամէնչէն մեծ ու առաջի կանոնն էր, թէ լեցուն  
ստամոքսով՝ աղէկ չի սորվուր (Plenus venter,  
non studet libenter): — Ցարի մ'անցուցի այս  
տեղս, առանց մեծագոյն ստամոքսի ցաւ մ'ու-  
նենալու:

Բայց այս միջոցին, պապս — որ շատ  
խելացի ու գործնական մարդ մըն էր — առաւ  
զիս Պենտիէն ու Վարպետ Ջաքարին տարաւ.  
ուր էր նաեւ կերակուրս ու բնակարանս:

Հոս ալ երկու տարի կեցայ: — Ջաքար՝  
սաղմուտոր մարդ մըն էր, եթէ ուրիշ ճամ-  
բով չէ. ցարասի ճպտոտը (չարու) մեծ յարու-  
ղութեամբ գիտեր եղանակը՝ մեր գործունեան  
մէջ՝ մեծահասար Rudimenta-ն — գիտութեան  
սկզբունքները — պատուաստելու: Սառգիւ  
աւելի ապահով ճամբով ու յարուղակութեամբ՝  
քան մեր ժամանակին ուսուցչականներն, որոնք  
ողորմութեամբ շնամշալով՝ կը գործարհեն, այլ-  
եւայլ տեսակ պատուաստելու փորձերը:

Կապուղչին մայրը — ծեր մամուն — իր  
հրեշտակային բարութեամբը գիտէր եղանակը՝  
մտցընել տալու: Գպրոցի վշտակութիւններու  
ցաւեցուցիչ հետեւութիւնները, եւ շատ անգամ՝  
սարգիլեց իր որդւոյն՝ մեր վրայ ծանրացող բա-  
զուկը: — Եւ եթէ երբեմն, ծեծին կատարապա-

պէս առջեւն առնուլ շէր կրնար, գոնե՛ անոր ցաւերը, ամէն անգամ, կամ ազնիւ Էօրի խնձորով մը, կամ փթթած քնիշով ու մանաւանդ բազմակով քնիշով՝ եւ կամ առջի օրուքնէ մնացած կտորճիկ մը ազնիւ եամիզով՝ կը մեղմացընէր ու մոռցընէլ կու տար: —

Ինչպէս երջանիկ կ'ըլլար, վշտակող մարդկութիւնն, եթէ որ բժիշկներն ալ, ասանկ սպահով ու մեղմացուցիչ զօրութիւն ունեցող գեղ ունենային:

Աստուած իմ, ինչչափ քիչ բան պէտք է, որ զմարդ տղայական հասակին մէջ երջանիկ ընէ: Իրացընէ, այս այսպէս է: — Որովհետեւ այլագգ՝ շատ քիչ մարդ կ'ունենար գաղափար երջանութեան վրայ . . .

1840, հոկտ. 4ին պապուս եւ հօրս հետ Պէտքէրէ գացիրք. որպէս զի ուղղափառ վարժարանին մէջ ուսում սորվիմ:

Մտտեցած ատեննիս՝ քաղքին վերեւն՝ երկայն ու լայն տեղւոյ մը վրայ տարածուած կարմրութիւն մը նշմարեցիրք: Աս գոյնն՝ ուսհագին եւ զանազան կերպարանք ունեցող ու դէպի վեր բարձրացող ծխոյ լեռները՝ հաստակոցին, որ Պէտքէրէ քաղքին մէջ մեծ հրդեհ կայ:

Երբ իրիկուան դէմ հոն հոսանք, տեսանք որ բոլոր քաղաքը հրոյ ծով մը դարձած էր: — Աս բանն ես, զժբախտ նախագուշակութիւն մը համարեցայ: — Բայց հարկ էր որ ինքջնիքս բախտիս յանձնեմ: —

Պիարիսաներուն վարժարանն ընդունուեցայ, իբրեւ սկսող (principista): — Կերականութիւնն ու քննարանն Պիարիսաներուն քովն էր: Ղշանաւոր վարժոցին մէջ՝ հինգ տարի անցուցի, եւ հինգ դասին մէջ ալ (classe) միշտ առաջին սորվողն եղայ (eminent):

1845ին, հոկտեմբերի սկիզբը՝ գոլովարի բարձրագոյն դպրոցը (lyceum) գրուեցայ. իբրեւ առաջին տարւան փիլիսոփայ:

Հոս, կրնամ ըսել, թէ հոգիս՝ իրապէս «բանտէն ազատած արժիւ մըն էր», եւ վերջի աստիճանի խիստ, հինգամսայ վաճառան կեանքն ետեւ, լիկէտնի — կրնանք ըսել անասնձ — ազատութիւն վայելող պատանւոյն հոգին, հրաշք հրաշխից, որ բոլորովին չիճացաւ:

1 Հունգարերէն բնագրին մէջ այսպէս գրուած է. pötödés kébenis-pözügös kébenis. 2 Jamés կոչուածը՝ զոր միայն Գրառնչուածիպի ազգայինք կը քանչեան — Կերպոց ու շատ սիրական կերական է: — Սոխով ու համեմեքով խառնուած՝ եւ ուլի պորտոց պարսաւուած խորվածի տեսակ մըն է:

Երկայն ատեն, սաստիկ սեւ տեղւոյ մէջ սպրող մը, եթէ յանկարծակի ճառագայթացող արեցական նայի — դիւրաւ կրնայ կոյրեալ: Բարեբախտութեամբ՝ Պէտքէրէնէն, այնչափ հոգեկան զօրութիւն բերի հետս, որ զես կատարելապէս անկմանէն սպահովուց:

Հոս՝ փիլիսոփայութեան երկու տարին, ամէն ուրիշ բանով աւելի, քան կանոնաւորեալ ուսման նիւթերովն զգաղելովս ալ — լաւ լինցուցի: Եւ մօրս բաղձանքին համեմատ, 1847 հոկտեմբերի սկիզբները Պէշտի համալսարանին բժշկական կաճառին մէջ (faculté) ունեղդիր գրուեցայ:

1848ին մարտ 15ին, Պէշտն էի: Ուր որ քիչ մ'ետըը համալսարանին լիգեոնին անդամ եղայ: Զինուց վարժութիւնը՝ Գեշգեմէդի փողոցի, Կարոլսի պալատը կողուած բակին մէջ կատարեցիրք:

Ան միջոցին, դեռ տկար՝ մեծնալու վրայ եղող տղայ մըն էի. եւ սուխուար՝ հին կայնքարով հրացաններու ծանր բեռան տակ՝ ուսերս գրեթէ կը կոտորէին: Ուստի՝ անատակ էի այս միջոցի կանոնաւորեալ ծառայութեան:

Ուսումնական տարին լինցընեկէն ետեւ, պարսպուրդի ատեն տուն գացի: — Ո՛վ կը կարծէր այն միջոցին, որ այս պարսպութեան ժամանակը՝ երկու տարի պիտի տեւէր:

Իրօք, եկած էր, մուսայից լուսութեան ատենը:

1850ին, հոկտեր. սկիզբը, նորէն գրուեցայ Պէշտի համալսարանին բժշկութեան աշակերտաց կարգը: — 1851ին Ուլվիլակ փողոցին 8 թիւ ունեցող տան՝ առաջին դասիկոնին մէջ՝ վարձեցի ինձի սենեակ մը: —

Քանուսմէկ տարեկան, արեւելեան տաք արեւն, եւ յանդուգն երեւակայութիւն ունեցող պատանեկէին վրայ, հոս՝ այն արեւը ճառագայթեց՝ որուն շացուցիչ փայլմանէն, երիտասարդին կուրծքին մէջ, միշտեւ հիմակ անիմանալի կերպով արծարծող ազնիւ մարգարտացողը՝ հրաշէկ եղաւ. ու անանկ մարդը եւ երկնային բոցով վառեցաւ, որուն համեմատ աշխարհիս ամէն գոհարները՝ իբրեւ թէ ողորմելի կղզիաւք դարձան, ստորնացան:

Բայց ամպերէն անդին, այնպէս սահմանուեցաւ, որ անդիի աշխարհի փառաւոր լուսովն այրող ազնուական մարգարիտը՝ մտերի գառնայ . . . ու ես ընտանեաց ուրախութիւն չվայելելով՝ կենացս ասպարէզն՝ անկնութեամբ անցընեմ:

1853. մարտ 17ին թողուցի զԲուգապէշու ու Վինչու գացի: Տիրութիւնը որ մէջ էր: Փոթորիկը՝ գուցէ երբեք անանկ կատարութեամբ վնասներ ըրած չէր, ինչպէս այն գիշերը:

Վինչնա կնեցայ, իբրև բժշկութեան ունկն- գիր՝ մինչև Եղեղազարգին օրը՝ 1854: — Դարձեալ Պեշու դարձայ — եւ պարապութեան ժամանակը դուրս առնելով՝ հոս անցուցի մինչև 1856 փետր. 10. — որ օրն բժշկութեան վարդապետութիւնս պատահեցաւ:

Ենթոքս՝ այս միջոցին Մոչ կը բնակէին. ուր որ բժշկութեանս վկայականովը հասնելու անպարտեցի: Բարեխիշատակ ծնողքներս ամենէն մեծ երբանկութեան մէջ էին: — Ելբ մայրս, տարիներէ է վեր սրտի անհանգստութեամբ իր բոլոր յոյժը՝ մէկ հատիկ որդւոցն վրայ կատարած տեսաւ՝ համբուրեց անոր ճակատն. ու այս առթիւ, աշուրներէն երկու կաթիլ արցունք թափեցաւ: — Աս արցունքներն՝ իմ առջևս աւելի փայլուն էին, քան աշխարհիս ամէն ազամանդներն. — ու աւելի գեղեցիկ կերպով զարգարեցին ճակատս՝ քան զեռ թարմ եղած վարդապետական դափնեայ պսակը:

1858 մարտ 1ին, ետք հետ հոյժով վար փոխադրուեցայ: Քիչ մը ծորեց հայրս ալ մեր ետեւէն եկաւ. — Մեր բոլոր գերդաստանը՝ երեք հոգի էր: — Ուղեցի որ կենսքերնիս հոս անցընէք: իմ կենացս նպատակն ան էր, որ ծնողացս ճանցած օրերն, որբակ կարելի է, հանգիստ ու երջանիկ ընեմ:

Արդար, պատուաւոր, խղճմտանքաւոր ու տոկուն գործունեութեամբ, անանկ նիւթական լաւ վիճակի մը հասայ, որ մեզի — երեք հոգւոյ — կարգաւորեալ ու անհոգ սպասքայ մը սպահուցուց:

Ինչնացս մինչև վերջին վայրկեանը, գոհ սրտով շնորհակալ կ'ըլլամ իմ բարեբաթ Աստուծոյս, որ այս քաղցր պարտաւորութիւնը՝ յաջողութեամբ, իր ամէն շափովը կրցայ կատարել:

Ասանկով՝ քանուհիեք տարի անային երջանկութիւնը վայելեցի: Ու այս ողորմելի կենսքէն՝ ասկից աւելի բան ընդունելու յոյս չէի կրնար ունենալ:

1880 մարտ 30ին, Զատիկն երրորդ օրը՝ անմոռանալի մայրս վախճանեցաւ: — Աս հարուածը՝ անհամեմատ կերպով անցուցի կենացս ամէն վշտերը, ցաւերը, դժբախտութիւններն ու վտանգները: — Հոգւոյս վրայ միջացաւ երկնից կամարը: Մանաւանդ որ կարծես թէ, աստու-

ծային ողբմունքեան հաստեցուցիչ նշանն ալ, ծիածանը՝ ցաւ պատճառածի պէս կ'երևար իմ տխուր ու սեւեամաղձոտ հոգւոյս առջևը:

Ինչնաց բերը՝ սաստիկ կը ճնշէր — գուցէ տարիներու թուէն ալ — կորացած ուսերս: — Բայց անձկութեանց ու անհանգստութեանց խառնակութենէն (chaos) արթնացուց զիս, մինակ ճանցած որբեւարի ծեր հայրս: — Գեռ ապրեցայ. — ու սաստիկ ծանրութեան տակ չլուսահաստեցայ ու չինկայ:

Հոգւոյս՝ այս խղճալի վիճակէն արթնացուց զիս, Կարոյոս Աւշէլէյնի՝ այն ատենի Գուրծ վարի Ժողովրդապետը: — Ասանկ շարունակեցիք կենսքերնիս, իմ լաւագագած հօրս հետ՝ զեռ երկու տարի:

1882 ապր. 11ին, Զատիկն երրորդ օրն՝ իմ ծերունի հայրս ալ լարթափութեամբ վախճանեցաւ:

Շարունակ նայեցայ, դիտեցի աս բարեզգած մարդուն ցուրտ կերպարանքը: — Աս թիւ մ'արցունք աչքես չէմ փոխեցաւ: — Արդեօք վերջնականապէս ցամքեցաւ իմ սրտիս մէջ՝ արաստուաց աշխիւրը: Արդեօք՝ արցունքները՝ փոխանակ դեպ ի դուրս թափուելու, դեպ ի ներս հոսեցան, ու սրտիս մէջ քարացան: — Եւ կամ, արդեօք՝ հոգւոյս մէջ, այլ չմնաց անանկ մաս մը՝ որ ցաւ ու վիշտ ճանչնայ: Մարտափելի վիճակ մըն էր ասիկայ:

Բայց վերջապէս Աստուած ողորմեցաւ. ու բացաւ իմ արաստուներուս ցամքած աղբիւրը... — Աս աղբիւրը՝ հրաշալի բժշկութեան զօրութիւն մ'ունի:

Ասոր վրայ՝ սկսայ ինք իրենս ըսել. Արդեօք աւելի լաւագոյն եղած չէր ըլլար, եթէ որ Իօրտեանկէօշ-Ֆիւղէշի առուակին մէջէն, անմեղ հոգիս, հրեշտակի մը պէս, երկինք թռչէր:

Չէ. — աւելի աղէկ եղած չէր ըլլար: Որովհետեւ նախախնամութիւնն, անանկ գործք մը յանձնեց ինծի, ուսկից՝ ամենեւին կերպով մը խոյս տալ չէի կրնար: —

Աղէկ գիտեմ, թէ ընթերցողն, աս ամէն բանին, զոր ես հիմակ գրեցի, ամենեւին հարկաւորութիւն չունի: — Մանաւանդ թէ՛ զան ալ գիտեմ, թէ չգրեցի անանկ բան, զոր հասարակութիւնն ինձեմ կը սպասէր: — Բայց գրեցի՛ վասն զի ուրիշ կերպով գրել չէի կրնար:

Վը համարձակիմ աս կենաց շրջանին (vitaie curriculum) իբրև ամբողջացուցիչ մաս մը, աւելցընել նաեւ յաջորդները:

1873ին մաղձայուզի ժամանակը՝ մաս-  
գրութեամբ զննելի աս Տիւանգութեան որ-  
պիտութիւնն եւ ապականել ազգեցութիւնը,  
Ասոր նկատմամբ բրած դիտողութիւններու եւ  
սկզբնական քննութիւններու վրայ յեցած՝ ան  
կարծիքն ունեցայ, զոր գերմանացի գիտնական-  
ները՝ միայն շատ տարիներ ետքն ունեցան:

Ուստի հարկաւոր տեսայ, Գոլտօվարի  
օրական թերթներուն մէջ՝ «Գաշտպանութիւն  
ընդդէմ մաղձայուզն» գրած յօդուածին մէջ՝  
ասոր նկատմամբ կարծիքս հրատարակելու...

խօսք մըն ալ:

Երկիրս ալ, ինչպէս ուրիշ ամէն երկնային  
մարմիններն՝ ունի իր յատուկ ձգական զօրու-  
թիւնը: Բայց աս զօրութեան ամէնէն մեծ ազ-  
դեցութիւնը՝ հոն է, ուր որ ծնած ենք. եւ ուր  
որ շարժած է միափող տղուն որդոջը՝ սիրալիբ  
մօր անուշ որորական երգերուն քով:

Սամուշոյվար հայաբարձքն է իմ ծննդեանս  
տեղը. — ուր երկնային քաղոր բերդն քով՝  
որորեցաւ իմ որորոցս ալ: — Սամուշոյվար  
քաղքին փողոցներուն փուշոյն մէջ խաղաղի,  
— Ասանկ երջանկացոցիչը զբազում՝ ի վիճակի  
չէ տալու՝ հողգնդիս բոլոր գիտութիւնը:

Ուստի զարմանք չէ, թէ եր հոգիս ալ,  
հոն կը փափաքի: Եւ ատեն մը, յարու-  
թեան մեծ օրւան մէջ — Աստուծոյ սորմու-  
թեամբն — անկէ կը փափաքէի երկնից եր-  
թալու: ԸՈՂԷ. ԱՍԾՅԻ



Լ Ե Ձ Ո Ռ Ա Ր Բ Ն Ա Վ Ա Ն

Հ Ա Յ Ե Ր Է Ն Ե Ն Դ Ր Ա Տ Ի Ն Լ Ե Ղ Ո Ռ Ն Ե Ր

Ա.

Հ Ո Յ Ե Ր Է Ն Ե Ղ Ո Ռ Ա Ր Բ Ն Դ Ր Ա Տ Ի Ն Ե Ր  
Ն Ո Յ Ե Ր Է Ն Ե Ղ Ո Ռ Ա Ր Բ Ն Գ Ի Տ Ի Ն Ե Ր Ի Ն Ե Ր

(Հարմարութիւն)

§ 45. Հնդեւր. 8 ձայնի մը հայերէնի մէջ  
կորուսելով յառաջ եկած երկարացումները շատ  
հին են, եւ կ'երեւայ թէ գունէ մասամբ սիբիւ այն

1 Հունդարերէն բնագրին մէջ այսպէս է. Káriztam  
bánágniztam — գառի խաղախ, պանկանի խաղախի, Գե-  
րեւայ թէ ազգային խաղի երև ասոնք, որոնք՝ սովորու-  
թեանէ կամայ կամայ ելած են: — Ընդք ալ խաղացած  
ենք, այս խաղերն 55-80 տարի յառաջ. — Աստիւնը՝  
գառնի կամ սւր (այժու ձագի) Կուսի աստ ընտելուն՝ ա-  
րին մէկ կտորիկն է: Իսկ պանկանի, ըստ աւ աստիւն  
արք մըն է: — Խաղին ետեւիւնը՝ յայնձ էր, որ որոշ  
հետադարձեան մը գառներու, այնինքն՝ գառնուկի ա-  
ղաներու հանգիսցընելով՝ անոնց, որով կարելի է,  
շատ փայլեցու, սպաղելու եր:

զարգացումն ընդունած են՝ ինչ զարգացումը որ  
ընդունած են հնդեւր. երկարացումները: Հնդեւր.  
\*suresor «քար, բառէն յառաջ եկաւ՝ հայերէնի  
մէջ թի կորուսելէն եւ Ծ ձայնին սի անցնելէն ետքը՝  
Սի երկարացումն ան մը, որ սիբիւ այնպէս  
ինչպէս հնդեւր. Սի երկարացումն՝ ՕՍ եւ Ը Ե Ե Ե-  
րէն անցնելով եղաւ ոյ — ոյք. ոյս պատճառաւ  
պէտք է անշուշտ Իստուրի բառին շեշտին նախը-  
նկայ վանկին մէջ ու Ը Ե Ե Ե Ե Ե կանոնաւոր նկա-  
տել եւ ոչ նմանակազմ: Չեմ կրնար գիտել թէ  
արդեօք անվանի ձայնից մէջտեղ գտնուող -ՕՏԻ-  
նման կերպով ՕՍ եւ ՕՐ երկարացումները անցնելով  
եղած է ե ե շեշտին նախընկալ վանկին մէջ  
ալ է: Բայց յամենայն դէպս օրում է Օ օտս Տ օփ  
այն ենթագորութիւնը՝ զոր բրած է ի թերթին  
Բագրուպանեանի Sprech. Abh. II 69 ե հետեւ.,  
թէ -ՕՏԻ- շեշտին նախընկալ վանկին մէջ Ի-  
կ'ըլլայ. իբրեւ հիմ կ'առնու աստեղծութիւնը թէ  
շեշտին նախընկալ — Կայնը ծագում առած է  
ՕՒԷ. սակայն բարոյփն սպաշու է թէ ու ծագած  
է միայն ՕՒԷ: ՕտսՏօփ իւր կարծիքը միայն տնօր  
համար յառաջ բերած է, որպէս զէ — Ինչ վեր-  
Տու որութիւնը կարենայ բարգաւթեամբ (-Օ-ՏԻՕՏ-)  
մեկնել: Քեներու երկարացական երկարացումը հնդ-  
դեւր. Է Ե ծագած է (ոչ չ) ձայնի համար բառական  
մեկնութիւն մ'ըլլաք. սակայն — Ինչ չե բառ-  
նախը — ոյնէ — յուս. — ՅՕՏՕ (KZ XXXVIII 220):

§ 46. Սնշուշա հայերէնի ամէն երկարացա-  
կան երկարացումներուն մէջն հնդայիններն են 8  
ձայնի մը կորուսելով ծագում առած երկարացում-  
ները, եւ հնդեւր. թի՝ ձայնիցներուն եւ ձայնաւոր-  
ներուն միջեւ ու բառակարգն ձայնիցներուն կամ  
ձայնաւորներուն տեղեւ ի ձայնին անցնելը՝ յայտ-  
նապէս հայերէնի հնագոյն ձայնական օրէնքներէն  
է: Գարեւալ ի ձայնը բառամիջին միջո կորուսած է,  
բառակարգն ալ նոյնպէս հասարակօրէն կոր-  
ուած է, սակայն երբեմն իբրեւ հնացած է: Հաւ-  
անականօրէն տախի բառ ձայնական օրէնս հա-  
կընայու է այսպէս: Կ՝ որ ծագած է ՏԷ (եւ Ե ծա-  
գած ք եւ Գ, Գ՝ ձայններէ) կորուսած է (ինչ ինչ)  
բաղաձայններէ վերջը՝ նախագառութեան փոքրին  
մէջ, եւ եւ շունեցող ձեւէ այնուհետեւ մասամբ  
ընդհանրացած է. տախի շատ յամախ պատահած  
ՏԷ՝ քան թէ քէ ծագած է ձայնին, եւ այս կը մեկ-  
նուի պարզապէս անկէ՝ որ ՏԷ ծագած է շատ երկար  
տախնէ ի վեր զոյնութիւն ունեցած է, որով նմանա-  
կազմութեան համար շատ աւելի ժամանակ եղած է:

-ՏԷ- վանկական ձայնները մէջտեղ -յ-  
եղած է, զոր օր. — աստուաներու սեռական  
վերջնագորութեան մէջ՝ մարգր, ծագում առած  
\*mγtawoj: Այս — չի՝ ձայնը բնականապէս ծագած է  
նախ եւ յառաջ — ինչ-է, բայց ինչպէս է թէ այս-  
պիսի ինչ-է մ'ի՞նչ յառաջ եկած է բառակարգն  
եւ բաղաձայններէ վերջը. Գառախախը թերեւս  
այս Գարդի, հնդեւր. հիջյալ: ասրապիհ՝ [hijyah]  
եւ Խարապի՝ հանդերձ Խարապի՝ ձեւով, — Խա-  
րապ — Խարապի (սի-Խարապ, կ'— Խարապ) բառե-  
րուն մէջ, եւ այս՝ զարեւալ կորուսած ըլլած մը,  
որուն ներկայ ժամանակը հաւանականազոյն կը  
համաձայնէր հնդեւր. հիջյալն «Ծարախ» ձեւին